

դուխին վրայի աղքիւրին համար :

Պալատին երկու քովերը՝ ՚, եղոս ու Տիբեր գետերուն մարմարիսնէ արձանները կան . վերի ծայրն ալ աշտարակ մը . անոր մէջ ժամացոյց մը կայ , մէկ մեծ զանգակ մըն ալ՝ որ երբ պապերը վախճանին՝ ան ատեն կը զարնեն : ՚ ս աշտարակէն Հռովմքաղքը շատ գեղեցիկ կ'երենայ , ու քաղքին եօթը բլուրը ու չորս կողմի ընդարձակ դաշտերը որոշ կը տեսնուին : Լապիտոլիսնին թանգարանը աս պալատին ձախ կողմը կ'իյնայ . Լղեմէս ժի աս շենքը սկսաւ շինել , Շենեդիկտոս ժԴ , Լղեմէս ժԴ ու Պիոս է կատարելագործեցին ու հետ զհետէ զարդարեցին :

՚ ս թանգարանին մէջ եղած հաւաքունքը խիստ հին ու սակաւագիւտ բաներ են , որոնց նմանը գրեթէ տեղ մը չկայ :

Լապիտոլիսնի աջ դին է ինչուան հիմա Տարպեան ժայռը , որ 25 սովք բարձրութիւն ունի . ատենովնոյնչափ մըն ալ աւելի բարձր է եղել : ՚ սկէ վար նետելով կը սպաննէին Հռովմայեցիք քրէական յանցանքի տէր չարագ ործները :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Վարդինոս | Հուարեր :

ՏԿԱՐԱՄԻՑ մարդիկ տեսնելով քըրիստոնէական սուրբ կրօնքին՝ ՚ սկըզբանէ հետէ . ներքին և արտաքին թշնամիներէն քաշած հալածանքը , կրնան գայթակղիլ թէ ինչպէս աս կրօնքը ՚ ստուծմէ հաստատուած կըրնայ ըլլալ որ այսպէս միշտ կը հալծուի . մանաւանդ երբոր տեսնեն որ բուն եկեղեցւոյ որդւոց ու պաշտօնէից մէջէն ելեր են շատ հեղ իր հալծիչները : Բայց իմաստուն ու Ճմարիտ հաւատացեալը կը տեսնէ նաև աս բանիս մէջ կրօնից սրբութիւնն ու

Ճմարտութիւնը . վասն զի աս կրօնքը որչափ որ հալածուի , ու աղանդապետները ջանան անոր հիմը շարժել , այնչափ աւելի պատճառ կ'ըլլան անոր հաստատութեանը , և կը ստուգեն . ՚ թիստոսի ըսածը թէ սուտ մարդարէներ պիտի ելլեն՝ որ ոչխարի հագուստով գայլեր են . պիտի յարձակին իր փարախիը , ու ջանան յափը տակելանմեղ գառինքը . և թէ պէտք է որ ցորենին հետ որոմն ալ բուսնի : ՚ թաքելոց ժամանակէն ինչուան ժադարը շատ աղանդաւորներ զարնուեցան եկեղեցւոյ անշարժ վիմին ու փշրեցան . ասոնց փոշիէն ելաւ ՚ արտինոս ՚ ուտեր , որ անկէ ինչուան հիմա ելած աղանդներուն դրօշակիրը և հայրը սեպուեցաւ , ու իրեն հոգւովը լցուած աշակերտները անպակաս են . անոր համար արժան է կարծկերպով մը պատմել իր վարքը , որով իմացուի իր հոգին ու իրեն հետեւողներուն միտքը :

Ուստի հիմակուընէ կ'իմացընենք մեր ընթերցասիրաց , որ այսպիսի աղանդապետի մը վարքը պարզ պատմութեան պէս միայն կը պատմենք հոս , և ոչ թէ իրեն մոլորութիւնները հերքելու մաքով : ՚ թիտենք որ դժբաղդութեամբ աս բանս ալ հարկաւոր եր մեր ազգին այսպիսի ժամանակ . բայց օրագրիս բուն վախճանէն դուրս սեպելով աստուածաբանական խնդիրները (ինչպէս որ ուրիշ անգամ ծանուցեր ենք) , առանձին գրքերով յուսանք որ ան պարտքն ալ կը կատարենք :

՚ նաև ՚ արտինոս ՚ ուտեր ՚ անիայի ՚ աքսոնիանահանգին ՚ սկյալէպէն քաղզաքը 1484 աղքատ տնէ մը : ՚ անկութել ատեն արժանի յիշատակի գործ մը չպատմուիր վրան . միայն կ'ըսեն թէ ՚ ուտեր մեծ սէր

1 Ասոնց կը յարմարի Ագաթանգեղոսին ըսածք . ՚ Աւս եղեալ համբառնայր հարկանէր ընդ վիմին հաստատութեան , ընդ հաւատոցն եկեղեցւոյ . վիմին ինչ ոչ ստնանել կարացեալ՝ ինքն առ վիմին խորտակեցաւ :

ունենալով ուսման, իր աղքատութեանը չնայեցաւ ու սկսաւ գպրոց երթալ. և այնչափ կարօտ ու աղքատ էր որ խաղ կանչելով տնէ տուն կը պտղտէր ու կը մուրար : Ինական ճարտասանութիւն մը ունէր . անոր համար 1505^{ին} փիլիսոփայութեան վարժապետ ընտրուեցաւ լ գրֆուրթի համալսարանը . բայց ետքըյանկարծ միտքը դրաւ որ թողու աշխարհք ու ()գոստինեան կրօնաւորաց վանքը քաշուեցաւ : Ա ասն զի երբոր օր մը իր ընկերներուն չետ զուարձութեան համար քաղաքէն դուրս ելեր էր , ընկերներէն մէկը կայծակէ զարնուելով մեռաւ : աս յանկարծական սարսափէն կրօնաւոր եղաւ լ ուտեր, ու իր ծնողացը ու բարեկամներուն աղանչանքին մտիկ ըրաւ, որ հակառակ էին իրեն աս նոր վիճակին . մասնաւոր եռանդեամբ մը ինքզինքը տուաւ կրօնաւորական ճկնութեանց, և մանաւանդ պահոց : Իր մեծաւորաց հրամանաւը լի իթթեմպերկի համալսարանը աստուածաբանութիւն սորվեցաւ . 1512^{ին} Աաքսոնիոյ Փեղերիկոս կայսրընտիրը իր ծախքովը վարդապետութեան պատուոյ հասուց զինքը, ու համալսարանին վարժապետ ընտրեց :

Ինութեամբ խիստ էր լ ուտեր ու տաքարիւն, երեակայութիւնը սուր, ճարտասանութիւր վարվուուն, ձայնը զօրաւոր, ու ինքը չափէ դուրս ինքնահաւան ու յամառ : Խնչուան իրեն վարդապետ ըլլալը ամէն կերպով պաշտպան էր հուվմէական եկեղեցւոյ . մանաւանդ թէ այնչափ նախանձաւորութիւն կը ցուցընէր ուրիշ մոլորելոց դէմ՝ որ Արասմոսի քանի մը մոլորութեանցը համար բարկանալով կ'ըսէ եղեր . “ Իս հերետիկոսը այրելու փայտերը կ'ուզէի իմ ձեռքովս դիզել պատրաստելու : Իսայց քիչ ատենէն Յովհաննէս Հուս աղանդաւորին գրուածքները կարդալով՝ պղտորեցաւ միտքը, ու իրմէ առաջեղող աստուածաբաններուն բըռ-

նած ոձին դէմատելութիւն մը ունենալով՝ ուզեց նոր Ճամբայ մը բանալ :

Ին ատենները, այսինքն 1517^{ին}, լ եռ ժ Հուվմայ քահանայապետը ըստ հին սովորութեան եկեղեցւոյ ներողութիւն հանեց անոնց համար՝ որ ողորմութեամբ կ'օգնէին Հուվմայ սուրբ Պետրոսի եկեղեցւոյն շնութեանը , ու աս ներողութիւնս հրատարակելու պաշտօնը Դոմինիկեան կրօնաւորաց յանձնեց , որ ուրիշ անգամ սովորաբար ()գոստինեանց կը յանձնուէր : Լ ուտեր ալ ()գոստինեան ըլլալով՝ իր մեծաւորին հրամանովը սկսաւ իր կրօնքին իրաւունքը պաշտպանել . անկէ առիթ առնելով՝ սկսաւ Դոմինիկեանց զեղծմունքներն ալ խայտառակել . քանի գնաց իր կատաղի բնաւորութեամբը կուրցած՝ ներողութիւն հրատարակողին դէմխօսելու ատենը՝ բուն ներողութեան դէմ ալ մոլորական կարծիքներ հանեց : Ովէպէտ և այսպէս տաք գլխով կը կուտէր թշնամեացը հետ , բայց գեռ իր հպատակութիւնը ցուցընելով՝ կը գրէր պապին յարգութեամբ ու աղաչելով՝ որ իր թշնամիններուն մտիկ չընէ : Ի՞ս աս կուտէր կայծ մը եղաւ որ սոսկալի կրակ ձգեց եկեղեցւոյ մէջ . որ եթէ աշխարհական իշխաններ իրենց շահը փնտուելով աս կրակը քորբաքէին՝ կը նարդ գիւրաւ մարիլ :

Հուվմայ քհնյապետը իր քաղցը ու հանդարտ բնաւորութեամբը առջիբերանը լուեց . ետքը երբոր իմացաւ լ ուտերի մոլորութիւնները, Հուվմկանէց զինքը . անիկայ մտիկ ըրաւ, ու տեսնելով որ պապը իր նուիրակին ձեռքովը հայրաբար խրատել կ'ուզէ զինքը՝ արհամարհեց, Աաքսոնիոյ իշխանին պաշտպանութեանը ապաւինեցաւ : Հոն կատաղի գաղանի մը պէս պահութած՝ սկսաւ թափել շատոնց մէ ժողված դառնութեան թոյնը եկեղեցւոյ գլխոյն դէմ . գրեց նաև Դուրոպայի թագաւորաց , ու սկսաւ անվայել ու անպատկառ խօսքերով

գրդուեցած մարդիկը եկեղեցւոյ օրինաց դէմ, ու սկսաւ քրիստոնէական պարտքերը մէկիկ մէկիկ մերժել և ուրանալ. ինչպէս Հռովմայ քահանայապետին գլուխ ըլլալը, կրօնաւորաց ուխտը, եկեղեցւոյ պահքը, քաւարանի վարդապետութիւնը, այսինքն ննջեցելոց համար աղօթքը, խոստովանութեան խորհուրդը, մարդուս կամաց ազատութիւնը, նաև բոլոր խորհրդոց շնորհքը. միայն մկրտութիւն ու հաղորդութիւնը կ'ընդունէր. անոնք ալ չէ թէ իրենցմէ շնորհք կը բերեն մարդուս կ'ըսէր, հապա մարդուս միայն հաւատքը կ'արթընցընեն: Պատարագին համար ալ կ'ըսէր թէ պարզ յիշատակ է Վրիստոսի փրկագործութեանը, ու մարմնոյ և արեան սուրբ խորհուրդն ալ չէ թէ Վրիստոսի մարմին և արիւն, հապա Վրիստոսի աստուածութեանը հետ խառն և շփոթ հաց ու գինի է կ'ըսէր. բայց աս անխելք կարծիքը ինքն ալ չէր կրնար բացատրել:

Օ արմանալին աս է որ ինքը | ուտեր հաւատքի լուսոյն հետ մատց չափն ալ կորսնցընելով, իր առջի ճարտասանութեանը տեղ անձոռնի ոճով մը երբեմն սուտ մարդարէի պէս մէյմը լ'ստուծոյ կողմանէ, մէյմը սատանային կողմանէ կը սպառնար իրեն հետեղներուն . երբեմն ալ հայհոյութեամբ ու աղտեղի խոսքերով կը գրգուէր ցած ժողովուրդը. և ագահ ու փառասէր իշխանաց հրաման տալով որ եկեղեցւոյ ստացուածքը յափշտակեն՝ շատ մարդիկ իր կողմը որսաց: Իր գրուածքները այսպէս աղտեղի ու գարշելի օրինակներով լեցուն են՝ որ խելացի մարդ մը չիրնար առանց զզուելու կարդալ. ինչուան անաստուած | ոլթէրն ալ աս աղանդապետին համար կ'ըսէ, թէ | լ'սցած կոպտութենէն, որ մեր օրերը այսչափ զզուելի է, ինչպէս չէին խըրտեր , :

Ուկապէտ հիմայ ալ աշխարհքիս վրայ ամենայն խելք ունեցող մարդ-

կանց | ուտերը մոլորած ու գոեհիկ մարդ մը կ'երեայ, բայց ան ատեն իր գազանային ատելութեամբը ու սատանայական ամբարտաւանութեամբը տակն ու վրայ կ'ընէր Վրիստոսի եկեղեցին Վերմանիայի մէջ. Ճմարիտ հովիւները հալածեց, ու իրեն նման գայլերը շատցուց, որով Վերմանիոյ մեծ մասը բաժնեց սուրբ եկեղեցւոյ միութենէն: լ'սբանիս ինքն ալզարմանալով մը գրերէ. “| Եռու և ոչ պղտիկ քար մը խախտելու ձեռք զարկի, դեռ և ոչ վանքի մը կրակ տուի. միայն գրչիս ու բերնիս ուժովը այսչափ վանքեր աւերակ դարձան, ու այնչափ չարիք ըրի պապին (այսինքն եկեղեցւոյ), որ և ոչ բռնաւոր թագաւոր մը իր բոլոր զօրութեամբը կրցեր էր ընել,, : լ'սմիտ պարձանք, զգուելի ամբարտաւանութիւն :

Վարժեցաւ եկեղեցւոյ արթուն հովիւը ու կտրեց ՚ի միութենէ մարմոյն Վրիստոսի այսպիսի փոտեալանդամը, որ իր ժահահոտութեամբը կ'ապականէր բոլոր լշրոպան: Բայց | ուտեր արդէն իր յամառութեանը մէջ՝ և իրեն պէս թոյլ իշխաններուն պաշտպանութեամբը զօրացած ըլլալով, յանդգնեցաւ այրեց հրապարակաւքահանայապետին կոնդակը:

(ՄԱՅԱԿԱՐԱ ՅԱՅՈՐԻ ԲԵՐԹԻՆ ՄԷՋ)

ՄՈԼՈՐՈՒԹԻՒՆԸ Ճմարտութենէն խոտորիլ մընէ. ու մոլորութեան պատճառը կամ տգիտութիւն, կամ կիրք, կամ պակասամութիւն: Սխալ մունկը աղէկը գէշի տեղ ու գէն աղէկի տեղ առնել է. և ասոր պատճառը կրնայ ըլլալ անմտադրութիւն, կամ տկարամութիւն: Խսկ նախապաշարումը, որ կանխառաւ կարծիք կ'ըսուի, ան մոլորութիւնն է՝ որով մէկը առանց քննելու մէկ բան մը աղէկի կամ գէշի տեղ կը գնէ. ու շատ մոլորութեանց աղբեւը աս նախապաշարումն է: Անհաւատին մոլորութիւնը նախապաշարումն չըսուիր. թէ որ ինքիրմէ մտածեր ու հնարեր է. բայց թէ որ լսածն ու կարդացածը միայն կը խօսի, նախապաշարումն է:

Ասոնք և այսպիսի բառերը աղէկ որ զանազանուն, շատ կռիւներ կը դադրին: